

Քընքուշ հօտին, ու բերէ քոս եւ դըժնէ  
 խոչառութիւն: Կը հրամայեմ սակէ վերջ  
 Տալ այծերուն տերեւախոր մաթկանի,  
 Ջամբը վըճիտ չուր եւ փարսաք դարձնել  
 Դէպ ի հարաւ, ուր չունենայ հովը մուտք  
 Եւ ձըմոռուան արեւը վրան զարնէ մեղմ,  
 Մինչեւ մըտնէ Ջըհնուր ցուրտ և թօնուտ  
 Եւ ոռոզէ տարւոյն օրերը վերջին:

Թեթեւ խընամք չէ որ մենէ կը սպասեն  
 Ածերն ալ. ո՛չ ալ օգուտնին աննըչան,  
 Թէէւ զգաթները Միլետեան՝ ներկըւած  
 Կուր կարմիրով՝ մեծագընի վաճառուին. [կաթ.  
 Բայց ասոնք շատ կու տան ձագ, շատ կու տան  
 Որչափ ծիծեռն ըսպաղի՞ն՝ գուշը փըրփրի,  
 Կոյնչափ ճընշուած պըտուկներէն պիտ՝ հոսին  
 Կաթի զըւարթ եւ յորդաբուխ վըտակներ:  
 Բայց կի՛նիփեան նոխափին կզակը ճերմակ,  
 Մօրուքն ու գէսը թաւարծի կը փոքրեն՝  
 Համբարներու պէտքին եւ հէք նսաւզին  
 Իբըր ծածկոյթ: Լիվէոսի անտառներն  
 Եւ զգաթներն անոնց ճարակ, եւ փըշուտ  
 Մորենիներն եւ լեռնասէր մացառուներն:  
 Եւ կը դառնան անոնք իրենք իրենց սուկ  
 Յիշուութեամբ՝ ձագերին հետ բերելով,  
 Եւ տան սեմէն դըժուարութեամբ կը մըտնեն  
 Կրանարեանի ծիծեռով: Արգ պէտք է դուն  
 Հնուր պահես գէթ անոնցմէ սառ, ձիւն, բուք,  
 Գանի որ քիչ կը կարօտին խընամքդ:  
 Տօւր անոնք բուտ զըւարթառաս՝ դալար թուփ,  
 Եւ ողջ ձըմեռը մի՛ մարազըդ փակելու:

Իսկ երբ զարուեն հըրճուալից քայլըր սիւքով,  
 Կըրկին հօտերն անտառ ու մարզ արձակէ,  
 Արուտեակին հետ շաղոտ դաշտը մըտնենք  
 Ատուտն կանուխ՝ կը պըսպըզայ երբոր մարզն  
 Ու գիւրջ բոյսին վրայ շաղի հեշտին է հօտին:  
 Եւ յետոյ երբ երկընքի ծամը չորրորդ  
 Սըրէ ծարաւն, ու ճըպուտները ճըռուող  
 Հընչեցըննին թուփերն իրենց երգերով,  
 Տօւր հօտերուդ հրաման՝ որ մօտ շըրհորներն  
 Եւ կամ շաւրներն երթան խորունկ, ու իըմեն  
 Կարկաչուն չուրը սորցիի փողերէ,  
 Եւ կէսօրին փընտոնն հովիտ մ՛հովանուտ՝  
 Արամազդի կազնիին սակ մեծայաղթ,  
 Որ հինաւուրց բունով չորս դին կը սըփոէ  
 Իր բագուկները հեռուններն, եւ կամ ուր  
 Սղոցիներու թաւուտ անտառ մը նըսեմ  
 Կը տարածէ իր հովանին սըբբանուէր.  
 Յետոյ կըրկին անոր վըճիտ խըմբուր չուր,  
 Եւ արածէ կըրկին արեւն երբ մօտ է  
 Մուտքին, եւ աստղն երեկոյեան կ՛ամբոջ

Օդն, ու լուսինը կը ցօլէ շաղ մը գով  
 Եւ կեանք կու տայ անտառներու թաւուտքին,  
 Կը ծովափները կը հընչեն խոթերու  
 Եւ մացառներն երգերով ցախ սարեկի:

Թրգմ. Հ. Ա. ՂԱԶԻՎԱՆ

Շարունակելի



Մ Ո Վ Ա Փ Ի Ն Վ Ր Ա Յ . . .

Կ՛ուզեմ ապրիլ ափը ծովին աւազուտ,  
 Կ՛ուզեմ դիտել անհունութեան Էայեւիւն.  
 Անդընգախոր թագուել ծոցին մէջ կապոյտ  
 Բնութեան գաղտնեաց ու խոհերուն անծկազին:

Կ՛ուզեմ ապրիլ ափը ծովին ընդարձակ  
 Հուն թափելու արեծազն՝ իմ սրտիս  
 Մէն մի արտօսը պղի, կամ դառը բամակ,  
 Աւիթներէն լըսել կենաց աւետիս:

Վաղցր է Լսել ալիքներուն մըրմունջն հեզ,  
 Որ երբ համոյր տան ոտներուս երգելով՝  
 Ընեմ իրենց. Ձիւս ալ տարէք փութապէս  
 Ձեր զիրկն առէք, իմ սուտն ըլլայ լըքնաղ ծով:

Ո՛վ ալիքներ, զիս ծով տարէք, ու ծովէն  
 Դեզ ովկերանն. հոն պիտ՝ ապրիմ ես յաւէտ  
 Ձեզ հետ երգել օրորուելով գեփիւտէն.  
 Փշուտիւ անոյշ և երագել ձեզի հետ:

Մարդը դաւար եւ կը բացուի կարմիր վարդ.  
 Բայց հոն փուշ կայ, խայթն ալ հետն է փուշերուս.  
 Մինչ գեղանի ձեք ձորը ծոցն է հանգարտ  
 Երջանկութեան խորհուրդներով աւըջուս:

Երբ իմ հօգին Քընչի սատեղջ շէնջ կամար,  
 Ո՛հ, թող մարմինն լըլլայ բամին որգերուս.  
 Դուք, ալիքներ, ձեք զըրկին մէջ հեշտարար  
 Օրօրեցեք, տալով բըբացս անոյշ ցուն.

Մինչև ջընչէ անմեռ կեանքի սիւքն անոյշ,  
 Ու ես թընչմ ախ նորընծիւղ թևերով  
 Անսպական ծոցին յուշերը ցընթոյշ  
 Մինչև երկնից կապոյտն ինձ հետ տանելով:

Հ. ԵՂՅԱ ՓԵՂՅԱՆ